



# Ազդարարութեան Trumpet's Sound կիոն

ՅՈՒՆԻ ՏԱՐԻ, ԱԽՍՐԱԾԻԱ  
ՄԱՐՏ - ԿՊՈՒԼ 2019



«ԱԶԴԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՓՈՂ»  
երկանուած հոգեւոր քերք

Պատասխանատու խմբագիր՝  
հովի Հրաշ Գույուճեան

ACM AUSTRALIA  
PO BOX 1593,  
CHATSWOOD NSW 2057  
EMAIL: hkiujian@acmaust.org  
URL: www.acmaust.org

## Բովանդակութիւն

Ես եմ յարութիւնն ու կեանքը ..... 3  
*Հովի Հրաշ Գույուճեան*

Յաւատքի եւ մշակոյթի գուցորդութիւնը մեր կեանքերուն մէջ ..... 5  
*Sop. Կարպիս Տէր Եղիայիս*

Մարիամ՝ Յիսուսի յարութեան  
առաջին վկան ..... 7  
*Վեր. Հասպիս Ալամամի*

Կստուծմէ առաջ անցնիլ ..... 8  
*Տոն Մրդուր*

Շրջանաւարտ ..... 12  
*Բաժքի Չափարկան*

Կրդեօք կարելի՞ է ..... 13  
*Աւաս Տիրապ*

Բաց Նամակ՝ ԱՍՍ-ի  
իմ հովանաւորին ..... 15  
*Անլին*

Կազմի նկարը՝ Ալեքսանդր Թամանեամի  
յուշարձան, ACM 2018թ.



## ԱՍՍ-ի աղօթքի նիւթեր

- Աղօթքը այն մարդկանց համար, ովքեր կ'ապրին մետաղական տոնմիկներու մէջ:
- Աղօթքը շատ հիւանդներու համար, ովքեր հոգատարութեան կարիք ունին:
- Աղօթքը հոգեւոր դաշտին մէջ մեր ծառայակիցներու համար, ովքեր Աւետարանը գիւղէ գիւղ կը հասցընեն:
- Աղօթքը, որ քարոզուած Աւետարանը կեանքեր փոխէ:
- Աղօթքը Ուկիսամ Մաք-Տոնալտի Աստուածաշունչի մեկնաբանութեան հայերէն թարգմանութեան համար:
- Աղօթք «Ազդարարութեան փող» թերթի և Յայստանի մեր ընթերցողներուն համար:
- Աղօթք այս տարուայ համար նախատեսուած երկու միսիոներական ճանապարհորդութիւններուն համար:
- Աղօթք երեք թերթիկներու տպագրութեան համար. «Բարկութիւն», «Մեղաւորութեան զգացում» եւ «Մտահոգութիւն»:

**Սոյն թերթի ծախսերը կը հոգացուի հաւատացեալներու սրտաբուխ նուէրներով:**

## Ես եմ յարութիւնն ու կեանքը

«Յիսուս ըստ անոր. «Ես եմ յարութիւնն ու կեանքը: Ան որ ինծի կը հաւատայ, թէեւ մեռնի՝ պիտի ապրի. եւ ան որ կենդանի է ու ինծի կը հաւատայ, յախտեան պիտի չմեռնի: Դուն կը հաւատա՞ն ասոր» (Յով. 11:25-26):

Տէր Յիսուսը աշխարհ եկաւ մարդկութեան փրկութեան համար Իր կեանքը տալու: Ան չարչարուեցաւ, ծեծուեցաւ, խաչուեցաւ, մահացաւ ու թաղուեցաւ, բայց երրորդ օրը յարութիւն առաւ:

**«ԵՍ ԵՄ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՈՒ ԿԵԱՆՔԸ».** Յիսուսը կը խօսի մահէն յետոյ եղած կեանքի մասին, Ան կը խօսի յախտենական կեանքի մասին: Այո՛, զիտութիւնը շատ փորձած է ապացուցել այս կեանքի գոյութիւնը, փարաւունները կը հաւատային յետ մահու կեանքի մասին, բայց չին զիտեր ինչպէս ունենալ այն, բայց Տէր Յիսուսը Յ-րդ օրը յարութիւն առնելով ու Երկինք՝ Իր Հօր քով երթալով ապացուցեց, թէ Ինըն է յարութիւնն ու կեանքը: Ան եկաւ, որպէսզի մեր Երկրաւոր ու Երկնաւոր կեանքին նպատակ հաղորդէ:

**«ԱՆ ՈՐ ԻՆԾԻ ԿՐ ՀԱՒԱՏԱՅ».** Գուցէ հարցնէք, թէ ինչպէ՞ս կը նաք յախտենական կեանք ունենալ: Շատերը կը հաւատան, թէ բարի գործերով կրնան ունենալ, սակայն սուրբքային Վերոյիշեալ հատուածը յստակ է. Յիսուսը կ'ուզէ, որ բոլորս իմանանք, թէ յախտենական կեանքը հաւատքով կը ստանանք՝ Յիսուս Քրիստոսի հանդէա եղած հաւատքով, իմանալով, որ Ան սկիզբէն Աստուած էր, Աստծոյ Որդին էր, ով մարդկութեան փրկութեան համար եկաւ աշխարհ, մահացաւ, Իր թանկազին արիւնը թափեց, որպէսզի մենք կարողանանք մաքրուիլ մեր մեղքերէն:

**«ԹԷԵԻ ՄԵՌՆԻ՝ ՊԻՏԻ ԱՊՐԻ».** Ասիկա խոստում մըն է: Ֆիզիկապէս կրնաս մահանալ, կրնաս այս աշխարհի համար մահացած ըլլալ, բայց դեռ յախտենականութիւն մը կայ, որը ամէն Յիսուս Քրիստոսին հաւատացողներու բաժինն է, յախտենականութիւն Երկնքի մէջ, բոլոր անոնց, ովքեր ապաշխարեցին, մահացան իրենց մեղքերու համար եւ Երկրի վրայ ապրեցան Քրիստոսի համար:

**«ԵՒ ԱՆ ՈՐ ԿԵՆԴԱՍԻ Է ՈՒ ԻՆԾԻ ԿԲ ՀԱՄԱՏԱՅ, ՅԱԻԻՏԵԱՆ ՊԻՏԻ ՉՄԵՌՆԻ»:** Այս յախտենական կեանքը ձերը կ'ըլլայ, երբ կը հաւատաք. այո՛, սատանան նոյնպէս կը հաւատայ, բայց ան հաւատալով փրկութիւն չունի: Աստուծաշունչը յստակ կ'ըսէ, թէ չկայ մեռք մը, որ Տէր Յիսուսը չկրնայ ներել: Ներումը շնորհք մըն է, որ տրուած է բոլոր անոնց, ովքեր ապաշխարութեամբ ու հաւատքով Յիսուսին կուգան: Կը յիշէ՞ք խաչի վրայի աւազակը ինչ ըսաւ. «Մենք իրաւունքով, քանզի ահա մեր ըրածներուն արժանանք հասուցումը կ'առնենք. բայց ասիկա գէշ բան մը չըրաւ»: Այնուհետեւ Յիսուսին ըսաւ. «Տէր, յիշէ՛ զիս, երբ քու քազաւորութիւնովդ զաս»: Յիսուսն ալ պատասխանեց. «Ճշմարիտ կ'ըսեմ քեզի, որուն այսօր ինձի եետ դրախտին մէջ պիտի ըլլաս»:

**«ԴՈՒՆ ԿԲ ՀԱՄԱՏԱ՞Ս ԱՍՈՐ».** Յիսուս հարցով մը կ'աւարտէ Իր խօսքերը. «Դուն կը հաւատա՞ս», հարց մը, որ օր մը բոլորս ստիպուած պիտի ըլլանք պատասխանելու, եւ որմէ կախեալ պիտի ըլլայ մեր ամբողջ յախտենականութիւնը: Կը հաւատա՞ք, որ Յիսուսը Աստուծոյ Որդին է, եւ որ փրկութիւնը միայն Իր միջոցով է: Այժմ թերեւս հարցնեք, թէ ի՞նչ պէտք է ընեք Երկնքի արքայութիւնը ժառանգելու համար: Աղօթքով եկէ՛ Յիսուսի քով, ապաշխարեցէ՛ք եւ Իրմէ ներում խնդրեցէք, խնդրեցէք որ Ան օգնէ ձեզ փոխելու ձեր ճամբաները եւ նոր կեանքով մը սկսէք ապրիլ Իր հետ:

Թող այս Զատիկը յատուկ օր մը ըլլայ ձեզ համար, այն օրը, երբ եկաք Յիսուսին, այն օրը, երբ ապահովեցիք ձեր յախտենականութիւնը Յիսուսի մէջ»:

Օրինեալ Զատիկ կը մաղթեմ ձեզ:

Հ. Գ.

**«Ո՞վ Տէր, զիս բժշկէ՛ ու պիտի բժշկուիմ, զիս փրկէ՛ ու պիտի փրկուիմ. վասն զի իմ պարծանքս դո՛ն ես»:**

**Երեմեայ 17:14**

## Հաւատքի եւ մշակոյթի գուգորդութիւնը մեր կեանքերուն մէջ

**Ք**աղաքակիրք աշխարհի պատմութեան մէջ, ազգեր եւ ժողովուրդներ գոյութիւն ունեցած են շնորհի իրենց մշակոյթին, ինչպէս նաև՝ ազգային արմատներուն: Սակայն, ազգերու գոյատեսումը երաշխատրուած է միմիայն ժողովուրդներուն ունեցած հաւատքի արմատներով: Այս իրականութիւնը յստակօրէն դրսեւրուած է մեր հայ ազգի կեանքին մէջ, քանի մեր նախահայրերը գեղեցկօրէն շաղկապեցին մեր հաւատքն ու մշակոյթը, մեր հոգեւոր եւ ազգային արմատները ու 15-րդ դարեր առաջ՝ 5-րդ դարուն, կերտեցին ոսկեդարը, որ մեր ժողովուրդին նկարագիրը կերտեց ու փայլուն ապագայի հեռանկարներ ապահովեց:

Այսօր, մենք ականատեսներն ենք այս համոզիչ իրականութեան: Գերհզօր Խորհրդային միութիւնը յանկարծ տապալեցաւ եւ կորսնցուց իր միջազգային համգամանքը: Անաստուածութեան եւ անհաւատութեան մայր-քաղաքը՝ Մոսկովան, վերածուեցաւ սուզի եւ քայլայումի որջի: Մշակութային հարստութիւններով նշանաւոր այդ երկիրը չկրցաւ գոյատեւել առանց հաւատքի եւ այսօր եկեղեցիներ, որոնք վերջին 70 տարիներուն բատրոններու եւ բանգարաններու վերածուած էին՝ վերաբացուած են ու կը ծառայեն որպէս հաւատքի կեղրոններ:

Մեր նախահայրերը, շնորհի իրենց զօրաւոր արմատներուն՝ հոգեւոր եւ ազգային, հսկայ դրամագլուխ մը ստեղծեցին մեր ժողովուրդին համար: Դրամագլուխ մը, որ արդեօ՞ք մենք կրցած ենք այդ դրամագլուխը աւելի հարստացնել: Երբ այսօր քաղդատականը ընենք, արդեօ՞ք անցեալով միայն կ'ուզենք հպարտանալ այլ նաև՝ ներկայի մեր վիճակով:

Ներկայիս պարզուող վիճակը յստակօրէն ցոյց կուտայ, որ մենք սկսած ենք իրամեջտ տալ մեր արմատներուն, ջանալով փոխադրել զանոնք գեղեցիկ ծաղկամաններու մէջ եւ որոնց ջուրը չկրնար սնունդ տալ ու յաւերժացնել մեր արմատները: Մեր երաժշտութիւնը, գրականութիւնը, ճարտարապետութիւնը, դպրոցներն ու եկեղեցիները կը դադրին գոյատեւել երբ անոնք անջատուին իրենց հաւատքն ու ազգային արժեքներէն:

Ներկայիս, մեր հայրենիքը կը կերտէ իր անկախութիւնը: Դժուարութիւններ անշուշտ ակնկալելի են՝ քաղաքական, տնտեսական, ընկերակին եւ այլ մարզերու մէջ: Հաւատքով կերտուած մեր հայրենիքը կրնայ յաղթահարել բոլոր դժուարութիւններուն, երբ Աստուծոյ ապահնինք: Աստուածաշունչը յստակօրէն կ'ըսէ. «Եթէ Տէրը չշինէ տունը, գոյք տեղ կ'աշխատին անոր շինողները...» (Սաղ. 127:1):

Միայն մեր միտքերուն, ձեռքերուն, կամ նիւթական կարողութեան եթէ վստահինք՝ մենք կը ձախողինք հայրենիք վերակերտելու մեր սրբազն առաքելութեան մէջ:

Աստուածաշունչին մէջ շատ գեղեցիկ օրինակներ կան հաւատքի մասին.

1. Գործը 2:14-18, հաւատքը վերածելու ենք գործի, արդիւնքի:
2. Եբր. 11:33-34, հաւատքն է յաղթութիւն: Հաւատքին զօրութիւնը հրաշքներ կրնայ գործել, բանակներ ցրուելով, առիւծներու բերաններ գոցելով:
3. Ղուկ. 17:6, Մատթ. 21:21, հաւատքին ընձեռած կարողութիւնը – նոյնիսկ լեռները տեղաշարժելու:

Եթէ մենք կ'ուզենք մեր ազգային, ընտանեկան եւ անհատական կեանքերը կանգուն պահել, միայն մէկ սիւն կարող է երաշխատորել այդ բոլորը, եւ այդ հաւատքի սիւնն է, որ հիմնուած է Տէր Յիսուս Քրիստոսի վրայ:

Տօք. Կարպիս Տէր Եղիայեան  
Զաղուած՝ «Հատընտիր հոգեւոր պատզամներ» գործն

**«Ուստի ամէն ինչ որ կ'ուզէք որ մարդիկ ձեզի ընեն, դուք ալ անոնց այնպէս ըրէք, քանզի այս է օրէնքը ու մարզարէները»:**

**Մատթէոս 7:12**

## **Մարիամ՝ Յիսուսի յարութեան առաջին վկան**

**Q**որս Աւետարաններն ալ կ'արձանագրեն Յիսուսի յարութեան առաւտեան պատահած դէպքերը: Անոնք առանց բացառութեան կը յիշեն Մարիամ Մագդաղենացիի անունը: Ըստ Յովհաննու Աւետարանին, Մարիամ երը գերեզման կուգայ առաւտ կանուխ դեռ չլուսցած, քարը գլորուած կը գտնի գերեզմանին դռնէն: Վազելով ետ կ'երթայ ու կը պատմէ Սիմոն Պետրոսի եւ Յովհաննէսի, որ միւս աշակերտն էր, զոր Յիսուսը շատ կը սիրէր, ըսելով թէ Տէրը գերեզմանէն վերցուցած են: Պետրոս եւ Յովհաննէս վազելով գերեզման կուգան ու գերեզմանը պարապ գտնելով ետ կը դառնան:

Մարիամ սակայն, երկրորդ անգամ գերեզման կուգայ ու գերեզմանին դրանը քով կեցած կուզայ: Մարիամ կուլար քանի որ իր սիրած Տէրը խաչուած, մեռած ու թաղուած էր: Անոր վիշտը աւելցած էր, քանի որ իր թաղուած Տէրը գերեզմանին մէջ իսկ չէր հիմա: Մարիամ անմիտքար կուլար, սաստիկ ընկճուած ըլլալով իր վիշտին, վախին, եւ յուսախարութեանը մէջ:

Զարմանալին այն էր թէ գլորուած քարը, պարապ գերեզմանը, երկու հրեշտակները, կտաները եւ ծալլուած վարշամակը Մարիամը չէին կրնար միտքարել: Այս բոլորը փաստեր էին որ Յիսուս Քրիստոս յարութիւն առած էր: Մարիամի արցունքները սրբող ու անոր վիշտը, վախը, եւ յուսահատութիւնը վերցնողը Յիսուսի յարութիւն առած ըլլալուն փաստերը չէին, այլ յարուցեալ Քրիստոս Ինքն էր:

Մեր յուսահատութիւններուն, վիշտին ու ցաւին մէջ Աստուծոյ գոյութիւնն ու Յիսուսի յարութիւն առած ըլլալուն փաստերը այսօր ալ մեզի չեն կրնար օգնել, ոչ ալ մեր արցունքները կրնան սրբել: Սիայն Յիսուսը անձնապէս տեսնել է որ մեր պարագաները կը փոխէ: Մարիամ երը Յիսուսը տեսաւ՝ լալէն դադրեցաւ ու զԱյն պաշտել ուզեց: Արդեօք դուն ալ քու վիշտիդ եւ յուսահատութեանդ մէջ Յիսուսը կրնա՞ս տեսնել ու միտքարուիլ:

**Վեր. Հայիա Ալաճաճի  
Քաղուած՝ «Հոգեւոր խորհրդածութիւններու կաթիլներ» գրքէն**

## Աստուծմէ առաջ անցնիլ

Կարդացէ՛ք Ծննդոց 16-րդ օլուխը

**Ա**ստուծմէ Աքրամին բազմից խօսած էր իր սերունդի մասին: Ծննդ 12:2-ի մէջ Ան խոստացաւ Աքրամին մեծ ազգ դարձնել: Եթի Աքրամ Սիրէմ հասաւ (12:7) Աստուծմէ ըստ իրեն, որ այդ երկիրը իր սերունդին պիտի տար: Այս խոստումը կը կրկնուի 13:15-ի և 15:5-ի մէջ: Սակայն Աքրամը տարիք կ'առնէր, ան իր ութունական տարիներու կէսերին էր եւ տակաւին որդի չունէր: Ի՞նչ եղած էր: Արդեօք Աստուծմէ մոռցա՞ծ էր իր խոստումը:

Հաւանաբար այս ընթացքին Սարան ձեռնամուխ եղաւ եւ իրենց առջեւ ծառացած խնդրին համար լուծում առաջարկեց: Սարան Եգիպտացի աղախին մը ունէր՝ Հագարը, որը հաւանաբար ձեռք բերած էին, եթի Եգիպտոսի մէջ պանդխտացած էին: Եգիպտոս իջնելու հետեւանըները կը շարունակուին, եւ ամենայն հաւանականութեամբ՝ լուրջ դրժուարութիւններու պատճառ կը հանդիսանան: Սարան առաջարկեց, որ Աքրահամը Հագարին վերցնէ որպէս երկրորդ կին, որպէսզի իր աղախինի միջոցով կարողանար զաւակներ ունենալ: Այդ ժամանակի սովորութեան համաձայն, աղջկի ծառաները կը համարուիին տիրուիիի սեփականութիւնը: Սակայն ժամանակի սովորութիւնները միշտ չեն, որ կը համաձայնին Աստուծոյ ուղիներու հետ:

Այդ պահին Աքրահամի եւ Սարայի հաւատքը ուժեղ չէր. ըստ էութեան՝ անոնք ձախողեցան: Աքրահամն ըրաւ այնպէս, ինչպէս Սարան առաջարկած էր Հագարին, որպէս կին առաւ, եւ շատ չանցած Հագարը յոյացաւ: Այդ ժամանակ Սարայի ծրագիրը հակառակ ազդեցութիւն ունեցաւ: Կը քուայ թէ Հագարը ինքնիրեն չհամարեց պարզապէս իր տիրուիիի համար զաւակ պլարգեսող օղակ: Ան սկսաւ անարգել Սարային, քանի որ ինքը յաջողակ էր, իսկ իր տիրուիին՝ ոչ: Տան մէջ լարուածութիւն ծագեցաւ: Հաւատքի դաշտէն դուրս գալը՝ Աստուծմէ լիովին կախուած ըլլալու վիճակէն դուրս գալը աղետալի արդիւնքներու կը յանգեցնէ:

Հետաքրքիր է, թէ Սարան ինչ նկատի ունէր, եթի ըստ. «Ինձի եղած անիրաւութիւնը քու վրադ ըլլայ»: Աստուծաշունչի թարգմանութիւն-

ներէն մէկուն մէջ այսպէս կը կարդանք. «Դուն ես պատասխանատու ինծի հասցուած վիրաւորանքի համար»: Իրեն եղած անիրաւորեան մասին խօսելով, Սարան հաւանաբար նկատի ունէր Հագարի կողմէն իրեն ցուցարերուած արհամարհանքը: Ամէն պարագային, իր յուզական եւ անպատասխանատու արձագանքի մեղադրանքը ուրիշի վրայ ձգելը ճիշտ չէր: Մխալը Արրահամին վերագրելով, ան մեղքի ամբողջ պատասխանատուութիւնը անոր վրայ դրաւ, թէեւ խոստովանեցաւ, թէ ինքն էր ով իր աղախինին Արրահամին կնուրեան տուաւ: Հետաքրքիր է, թէ Սարան ինչ նկատի ունէր՝ «Տէրը իմ ու քու մէջտեղ դատաստան բող ընէ» ըսելով: Ի՞նչ իմաստով ան կ'ուզէր, որ Աստուած դատէր Արրահամին:

Արրահամն ալ պատասխանատուութիւնը ուրիշի վրայ նետեց: Սարային՝ «Ահա աղախինդ քու ձեռքդ է, քու աչքերուդ հաճոյ երեւցածին պէս ըրէ անոր» ըսելով, Արրահամը պարզապէս կը փորձէր խուսափել սեփական պատասխանատուութիւնէն, որպէսզի Սարան դառնար առնըրուելիք որոշումի ամբողջ պատասխանատուն: Երբ Սարան գործելու ազատութիւն ստացաւ, ան կոպտօրէն վարուեցաւ Հագարի հետ եւ ան ստիպուած եղաւ այնտեղէն փախչելու:

Բայց խնդիրն այդպէս պէտք չէր հեշտ լուծել: Տիրոջ հրեշտակը անապատին մէջ ջրհորի մօս գտաւ Հագարին ու հարցուց իրեն, թէ ուրկէ կուզար եւ ուր կ'երքար: Ան պատասխանեց, թէ կը փախչէր իր տիրուիիին երեսէն: Տիրոջ հրեշտակը յանձնարեց իրեն վերադառնալ Սարային ու հնագանդիլ անոր: Ժամանակի ընթացքին՝ իր որդին՝ Իսմայէլը ծնաւ ու մեծցաւ որպէս վայրի մարդ, ինչպէս հրեշտակը ըսած էր Հագարին:

Այս ամենէն ի՞նչ պէտք է սորվինք: Մի քանի կարեւոր դասեր կան, որը պէտք է հաշուի առնենք:

- Աստուած յաճախ թոյլ կուտայ, որ սպասենք մեր կարիքներու պատասխանին, կամ մեզի տուած իր խոստումներու կատարմանը: Եթէ Աստուած սպասելու դիրքի մէջ կը պահէ մեզ, ուրեմն պէտք չէ, որ առաջ անցնինք եւ ուժ գործադրենք Աստուծոյ ձեռքի վրայ, փորձելով մեր նպատակներն իրականացնել մեր ջանքերով: Մենք պէտք է սպասենք Աստուծոյ ժամանակին, որպէսզի Ան կատարէ իր գործը: Աստուծմէ առաջ անցնիլը երբեք ի-

մասուն քայլ չէ: Սակայն աւելի մեծ խնդիրն այն է, եթք մարդիկ պատրաստ չեն գործելու, եթք Աստուած կ'ուզէ, որ անոնք գործի անցնին: Սակայն երեմն մարդիկ աւելի շուտ կը լծուին գործի, քան Աստուծոյ ժամանակն է: Եթք Մովսէսը 40 տարեկան էր, ան պատրաստ էր իր ժողովուրդին ազատել Եզիզտոսի ծանր լուծէն, քայլ ան 40 տարի շուտ էր Աստուծոյ՝ Իր ժողովուրդին ազատելու ծրագրէն:

- Մովսէսը միակը չէ, որու շուտավոյք գործողութիւնները աղետալի հետեւանքներ ունեցան: Սամուէլ մարգարէն Սաւուղ թագաւորին ըստ, որ 7 օր սպասէ նախքան փղշտացիններու հետ պատերազմիլը: Սամուէլը պէտք է զար եւ զոհաբերութիւն կատարէր նախքան խրայէլացինները կը սկսէին պատերազմիլ փղշտացիններու հետ: Սամուէլի եկած օրը, Սաւուղի համբերութիւնը սպառնեցաւ եւ անձամբ ողջակէզ մատուցեց: Իր մեղքի եւ անհամբերութեան պատճառով Սաւուղին ըստեցաւ, թէ իր թագաւորութիւնը հաստատուն պիտի չմնար: Ան ի վերջոյ կորսնցուց թագաւորութիւնը եւ Դաւիթ թագաւոր եղաւ: Կարդացէք Ա Թագ. 13:8-14-ը:
- Մենք պէտք է գիտակցինք, որ մեր ըրածներու համար ուրիշներուն մեղադրելը մարդկային յատկանիշ է, քայլ ոչ լաւ յատկանիշ: Այս երեւոյթին ծանօթ ենք նոյնիսկ արարչագործութեան օրերէն սկսած: Եղեմի պարտէզին մէջ Աղամը մեղադրեց կնոջը, որուն Աստուած տուած էր իրեն: Աղամը կարծես թէ Աստուծոյ կը մեղադրէր՝ իրեն կին տալու համար: Իսկ Եւան մեղադրեց օձին: Բայց ասիկա չի նուազեցնէր մեր գործողութիւններու համար մեր պատասխանատուութեան կշիռը: Մենք պէտք է ընդունինք, որ պատասխանատու ենք մեր քայլերու համար: Աստուած զիտէ, թէ ով է սիսալը, եւ մեղաւորը անպայման պիտի ստանայ Անոր դատաստանը:
- Առանց Աստուծոյ կամքը փնտռելու գործի անցնիլը նոյնպէս աղետալի է. մտածէք Յեսուի ու Գայիի պատմութեան մասին: Յեսուն ենթադրեց, թէ քանի որ Գային շատ աւելի փոքր քաղաք էր, քան Երիքովը, ապա ճակատամարտի յաղթանակը ապահովուած էր: Ան չփնտռեց Տէրոց կամքը. եթէ այդպէս ընելու ըլլար,

ան աւելի շուտ պիտի գիտնար, թէ մեղք գործուած էր, որը պէտք էր հեռացնել նախքան Խրայէլը կը կարողանար փորձառել Աստուծոյ օրինութիւնը:

- Այս ճշմարտութեան հետ կապուած է մէկ այլ կարեւոր ճշմարտութիւն. իմաստուն քայլ չէ փորձել կազմակերպել Աստուծոյ՝ մեր աղօթքներուն պատասխանելու կերպերը: Ասիկա Նէեմանի խնդիրն էր, երբ գնաց Եղիսէին տեսնելու: Ան կ'ակնկալէր, որ Եղիսէն որոշակի կերպով գործի, եւ երբ այդպէս չեղաւ, Նէեմանը խիստ նեղուեցաւ: Ան պէտք է սորվէր հնագանդիլ մարգարէի հրահանգներուն, եթէ կ'ուզէր որ իր խնդրանքը պատասխան-նիք:
- Յաճախ ստիպուած կ'ըլլանք ապրելու մեր սխալներով. մենք չենք կրնար փախչիլ անոնցմէ, կամ մակերեսօրէն վարուիլ անոնց հետ: Մովսէսը, խրայէլացիներուն ջոր տալու համար, անոնցմէ դառնացած ըլլալով՝ ժայռին հարուածեց, երբ Աստուած ըսած էր, որ խօսէր ժայռին: Իր մեղքի համար Մովսէսը արգիլուեցաւ մըտ-նել այն երկիրը, որ Աստուած խոստացած էր տալ Իր ժողովուր-դին:
- Հաւատքով շապրելու հետեւանքները հեշտութեամբ չեն ջնջուիր: Յաջորդ 15-16 տարիներուն մէջ Աքրահամը եւ Սարան ստիպուած էին ապրել իրենց անհամբերութեան սխալով: Մինչեւ Իսահակը ջննաւ, Աստուած շպատուիրեց Աքրահամին Հագարին ճան-քու դնել: Իսկ Իսահակի եւ Իսմայէլի սերունդների միջեւ պայքա-րը կը շարունակուի մինչեւ այսօր:

Երբեք իմաստուն քայլ չէ Աստուծմէ առաջ անցնիլը և մեր ուժերով փորձել Անոր կատարել: Մենք պէտք է Անոր գործը ընենք Իր ուզած ձեւով, եւ Իր ուզած ժամանակին: Սա շատ արդիական եւ կա-րեւոր նշանակութիւն ունեցող ուղերձ է, յատկապէս երբ շատերը կը մտածեն, թէ Աւետարանի տարածման համար նորացուած տարրե-րակներ անհրաժեշտ են: Եկէք վճռենք, որ Տիրոջ գործը կատարենք Իր ուզած ձեւով:

Տօն Սքորմըր

## Շրջանաւարտ

**Կ**ը շնորհաւորենք մեր բոլոր շրջանաւարտներուն: Շատ երիտասարդներ Մայիսէն մինչեւ Յունիս ամիսներուն մէջ պէտք է շրջանաւարտ դառնան: Որդիս ընդամենք մէկ շաբաթ առաջ շրջանաւարտ եղաւ, եւ իրականութեան մէջ ձեզմէ շատերը, ովքեր կը կարդան այս տողերը պիտի աւարտեն կամ կը ճանչնան նարդիկ, ովքեր պիտի աւարտեն իրենց ուսումը յաջորդ ամիսներու ընթացքին: Այս ուրախանալու ժամանակ է, եւ ուրախանալու իսկական լաւ պատճառ: Ի վերջոյ, ասիկա մեծ յաջողութիւն մըն է:

Կը խորիիմ, թէ այս յաջողութիւնը վերջինը պիտի չըլլայ, այլ առաջնը այն բազմաթի յաջողութիւններուն, որոնք պիտի հետեւեն բոլոր շրջանաւարտներու կեանքին մէջ: Ինչպէս որ ջանասիրութիւն եւ վճռականութիւն կը պահանջուէր ու կ'ակնկալուէր շրջանաւարտ դառնալու համար, նոյնպէս նոյն եռանդն ու աշխատանքը կը պահանջուի հետագայ բոլոր յաջողութիւններուն հասնելու համար: Կը հաւատան, որ բոլոր անոնք, որոնք այս ընթացքին մէջ շրջանաւարտ պիտի դառնան, պիտի շարունակեն իրենց լաւագոյնը ընել ու աշխատիլ այլ յաղթանակներ ունենալու համար: Աստուածաշունչը կ'ըսէ. «Ձեռքդ ինչ որ գտնէ ընելու, բոլոր ուժովդ ըրէ»: Հետեւաբար, ճիշտ է ամէն ուժով եւ ջանասիրաբար աշխատիլ ապագայի ձեր փափաքած աշխատանքին նախապատրաստուելու համար: Սակայն բոյլ տուէք յիշեցնել ձեզ, որ իրական յաջողութիւնը Տերոշմէն կուգայ, Աստուծմէ կուգայ: Իրական եւ մնայուն յաջողութիւն կ'ունենանք միայն այն ժամանակ, եթե Աստուծոյ հետ կը քալենք: Աստուածաշունչը կ'ըսէ. «Քանզի ի՞նչ օգուտ է մարդուն՝ որ բոլոր աշխարհը վաստի եւ իր անձը կորսնցնէ»: Ասիկա չի նշանակեր, թէ սիսալ է երազներ ու նապատակներ ունենալը ու անոնց ետեւեն երթալը, կամ կեանքին մէջ յաջողութիւն կամ ձեռքբերումներ ունենալը: Ընդհակառակը, ասիկա կը նշանակէ, թէ այդ բոլորին մէջ չմոռնանք ամենակարեւորը՝ Աստուծոյ, եւ ապրինք Իր համար:

Աստուածաշունչը կը սորվեցնէ մեզ, որ չմոռնանք Աստծոյ Խօսքը, այլ ամէն օր, ցերեկ եւ գիշեր խորհրդածնենք եւ ապրինք իրմով, քանի

որ այն ժամանակ դուն եւ ես յաջողութիւն կ'ունենանք, ոչ միայն այս կեանքի համար, այլև՝ գալիք կեանքի համար:

Հետեւաբար, սիրելի՛ շրջանաւարտներ, կը շնորհաւորենք ձեզ: Թող Աստուած օգնէ ձեզ աւելի շատ յաջողութիւններու հասնիլ, սակայն յիշէք, որ Աստուծոյ ճամբաներուն մէջ քայլելը խսկական յաղթանակ ու յաջողութիւն է:

Բաֆֆի Չափարեան

## **Արդեօք կարելի՞ է**

**Ա**նցած գիշեր քրիստոնէական ռատիօկայանէ մը հաղորդում մը ունկնդրեցի, որու ժամանակ ռատիօ լսողներէն մէկը զանգահարած ու այնպիսի հարց մը տուած էր, որը շատերուս համար հետաքրքրութեան առարկայ է այսօր. ես այդ հարցին հետեւեալ վերնագիրը կուտամ. «Արդեօք կարելի՞ է»: Ձեզի ծանօթ է այն ձեւակերպումը, որ յաճախ կը լսենք քրիստոնէական շրջանակներէն ներս. Արդեօք կարելի՞ է Կիրակի օրով մարմնամարզութեամբ գրադրիլ: Արդեօք կարելի՞ է վիճակախաղի տոնս գնել: Արդեօք կարելի՞ է....: Ձեր միտքէն ինչ անցնի կրնաք այդ ազատ տեղով գրել: Հաղորդման ժամանակ տրուած հարցը հետեւեալն էր. «Արդեօք կարելի՞ է մարմնի վրայ կտրածներ (փիրսինկ) ընել»: Յատակ էր, զանգահարողը նկատի ունէր Ղետացոց 19:28-ը. «Ձեր մարմնի վրայ կտրածներ մի՛ ընեք»: Կը խորհիմ, թէ այդ խվապէս քանանացիներու հերանոսավան սովորոյթ էր: Այնուհետեւ մէկ այլ ունկնդիր զանգահարեց եւ մէջբերեց Եգեկիի 16:12-ը, որտեղ գրուած է, թէ ինչպէս Աստուած Իր սէրը ցոյց տուած էր Երուսաղէմի ժողովուրդին. «Քու քիի՞ օրակ, ականջներուդ գինտեր դրի»: Ըստ այս ռատիօ լսողին, այս համարը կը պնդէ, թէ Աստուած հաւանութիւն տուած է մարմնի վրայ կտրածներ ընելուն: Ես չեմ զիտէր, թէ քննարկումը ինչպէս աւարտեցաւ, քանի որ ուշադրութիւնս ուրիշ բան գրաւեց:

Այնուամենայնիւ, այս դէպքը ստիպեց զիս մտածել, թէ ինչպէս քրիստոնեաներս կը վարուինք կեանքի «մոխրագոյն» հարցերու հետ: Ես

այս հարցերուն մոխրագոյն գոյնը վերագրեցի, քանի որ քննարկման ենթակայ են: Որոշ հարցեր սեւ կամ սալիտակ են: Մենք կարիք չունինք քննարկելու, թէ արդեօք կարելի՞ է պոռնկութիւն ընել, կամ թէ արդեօք կարելի՞ է դրացիին սէր ցուցաբերել: Սակայն այն ոլորտները, որտեղ չկան յստակ պատասխաններ շատ բանավեճերու առիթ կը հանդիսանան, եւ յաճախ, ցաւօք սրտի, բաւական կոչտ քննադատութեան կ'արժանանան անոնք որոնք մեզմէ տարբեր կը մտածեն:

Մարմնի փիրսինկի այս քննարկումը ուշադրութիւնս հրավիրեց մէկ այլ հարցի վրայ, թէ որքան յաճախ մենք՝ քրիստոնեաներս կը կեղրոնանանք մեր գործերու վրայ: Լաւ է մեր արարքներու մասին մտածելը, սակայն երեմն մեր վարքագծի մասին մտահոգութիւնը մակերեսային է ու արիեստական: Եւ աւելի վատը կայ. կը խորինքն թէ Աստուած մեզ պէս է՝ կեղրոնացած է մի միայն վարքագծի վրայ: Աստուած աւելի խորը կը նայի, քան մակերեսօրէն նայիլ, եւ մենք նոյնպէս նոյնը պէտք է ընենք: Աստուածաշունչը կարդալով կը հանդիպի կրկնուող նիրի մը. լաւ եւ վատ գործողութիւնները մեկուսացուած իրադարձութիւններ չեն: Անոնք մարդու ներսը եղող խորունկ խորհուրդներու պըտուղն են. «Մարդը երեւցածին կը նայի, բայց Տէրը սրտին կը նայի» (Աթագ. 16:7):

Գուցէ ժամանակն է, որ աւելի նմանուինք մեր Երկնաւոր Հօրը եւ սկսինք նայիլ մեր սրտի ներսը:

Երբ ինչ-որ մէկը ձեզի՝ «Արդեօք կարելի՞ է...» հարցերէն մէկը կուտայ, լաւ է այսպէս մտածել. «Ի՞նչ կը կատարուի այս մարդու կեանքին մէջ: Ի՞նչ ներքին կարիք ունի ան, որ կը հաւատայ, թէ վիճակախանդի տոնմանը, մարմնի փիրսինկը կամ որևէ այլ բան կարող են իրեն բաւարարել»: Այս հարցերու պատասխանը յաճախ սիրուած զգալու կամ ինչ-որ մէկու մը համար իրայատուկ ըլլալու չբաւարարուած զգացումն է, որը կը բաւարարուի, երբ անձը կը գիտակցի, թէ ով է ինքը Քրիստոսի մէջ: Այսինքն՝ «Արդեօք կարելի՞ է...» հարցը իրականութեան մէջ բուն հարցը չէ: Գուցէ նման հարց գոյութիւն ունի, քանի որ աւելի խորունկ հարց մը կայ, որը անպատասխան մնացած է: Պարզապէս այս կամ այն արարքը կարելի է ընել կամ չընելը որոշելը չի լուծէր խնդրի էութիւնը: Թերեւս նման հարցը կ'արտացոլէ մարդու սրտի իրական վիճակը: Փորձառու քրիստոնեանները պէտք է բաւական

հասուն ըլլան, որպէսզի հասկնան եւ օգնեն այդպիսի խնդիրներով տառապղներուն, փոխանակ անոնց մակերեսային պատասխան տալ կամ անոնց արարքը բուռն քննարկումներու առարկայ դարձնելը:

Հեշտ ու միեւնոյն ժամանակ վճասակար է քրիստոնէական կեանքը կարելիներու ու չի կարելիներու միջեւ դասաւորելը: Այն, ինչ յաճախ կ'ընենք՝ մակերեսային օրինապաշտութիւն է, փոխանակ Քրիստոսին աւելի մօտենալը: Երբ կը խորհինք, թէ ով ենք մենք Քրիստոսվ, եւ որքան կը վայլենք Աստուծոյ, ապա կը սկսինք փոքր հարցերուն տարբեր կերպով նայիլ: Այդ մանր հարցերը իրականութեան մէջ պէտք չէ մեծապէս անհանգստացնեն մեզ:

Ուրս Տիրլավ

## **Բաց նամակ՝ ԱՍՍ-ի իմ հովանաւորին**

Յարգելի՝ հովանաւորող,

Կը գրեմ ձեզի Հայաստանի ամէնաաղքատ շրջաններէն՝ Վանաձոր քաղաքէն, որտեղ հազարաւոր մարդիկ տակախն կը բնակին ժանգուած անգոյն մետաղական տոմիկներուն մէջ:

Բառեր չունիմ նկարագրելու, թէ որքան երախտապարտ եմ հեռաւոր Աւստրալիոյ մէջ հիմնուած կազմակերպութեանը, որը հետաքրքրուած է հազարաւոր քիլոմետր հեռաւորութեան վրայ խոլ գիտի մը մէջ ապրող մարդկանց կեանքերով: Դուք կը տխրիք մեր ձախորդութիւններով եւ կ'ուրախանաք մեր յաջողութիւններով:

Արդեն գրեթէ հինգ տարի է, որ ընտանիքս կը գոյատեւէ ձեր օժանդակութեամբ: Ես երկու զաւակ ունիմ՝ տղայ մը ու աղջիկ մը, որոնք հպարտ են ձեր՝ մեր կեանքին մէջ ըրածներով: Որդուս փափաքն է, որ երբ մեծնայ, կարողանայ օգնել կարիքաւորներուն:

Ես առողջական շատ խնդիրներ ունիմ, եւ միայն ձեր օգնութեան շնորհի է, որ աստիճանաբար ինքզինքս աւելի լաւ կը զգամ:

Ես շնորհակալութիւն կը յայտնեմ ձեզմէ իրաքանչիրին, որ մեր կողքը կանգնելով կը թեթեւցնէք մեր բեռը:



Թող Տէրը պաշտպանէ ձեզ եւ ձեր ընտանիքները, դուք  
մեծատառով «Մարդ» եք, ով միշտ պատրաստ է աջակցելու  
կարիքաւորին, հիւանդին, քաղցածին եւ աղքատին:

Թող Հայր Աստուծոյ աջ ձեռքը միշտ ձեզ հետ ըլլայ:

ՍԵԼԻՆԵԼ

